

# ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՎԱՆՔԻՆ ՇՈՒՐԶԸ

(Հին ու Նոր Խնդիրներ)

20 Նոյեմբեր 903.

Թրքահայոց ամէնէն հրատապ խնդիրներէն մէկն ալ, Երուսաղէմի խնդիրը, մարեցաւ այս օրերս, Պիտք չէ սակայն «խնդիր» բառին մեծ համեմատութիւններ տալ այստեղ: Իսկապէս՝ այդ խնդիրը ուրիշ բան չէր՝ եթէ ոչ պարզ ներքին անհամաձայնութիւն մը, ճնունդ առած քանի մը միաբաններու կողմէ, և բացարձակապէս անարժան այն կարևորութեան որ իրեն տրուցաւ: Ընտանիքի մը անդամներուն մէջ անակնկալ գժտութիւն մը առաջ կու գայ. կը խօսին, կը վիճաբանեն քիչ մը ատեն, բայց որովհետո իրենց գժտութիւնը հիմնաւոր պատճառ մը չունի, բնականաբար շուտ կը մարի, ամէն մարդ կրկին կը շարունակէ իր սիրալիր կենցաղը, առանց նոյնիսկ այդ ժամանակաւոր անհամաձայնութեան խօսքը ընելու: Բայց եթէ արտաքին դրդիչ պատճառներ հրահրեն այդ գժտութիւնը, բնականաբար աւելի մեծ համեմատութիւններ կը ստանայ, և եթէ լուրջ հետևանքներ ալ չունենայ, գոնէ կ'երկարաձգուի: Այս է ահա «Երուսաղէմի խնդիր» ըսուածին հոգեբաննութիւնը:

Եւ սակայն, այդքան պարզ ու աննշան խնդիր մը ամբողջ գրականութեան մը ճնունդ տուաւ: Մամուլը ամիսներով սիւնակ-սիւնակ յօդուածներ գրեց, կուսակցութիւններ կազմուցան, Պոլսոյ Ազգ. Վարչութեան արդի ամենակարևոր ժողովը, Խառն ժողովը, —որ կերպով մը երեսփոխանական ժողովին տեղ կը բռնէ, —շարունակաբար ամբողջ նիստեր յատկացուց անոր, և, իբր թէ այդչափը բաւական չըլլար, պատրիարքարանի ազգային թղթակցութեան դիւանապեան ալ, —թելեան

Բարթող էֆէնդին, — իբր պատուիրակ Երուսաղէմ ղրկեցին...  
իրաց վիճակին վերահասու ըլլալու համար:  
Երկնէր երկիր և երկին՝  
եւ ծնաւ մուկն չնշին:

Այսօր վարչութիւնն ալ ամէնուն հետ այս ծանօթ յան-  
կերգը կը կրկնէ, թերևա ինքն ալ զարմանալով իր փութկո-  
տութեան վրայ: Մինչդեռ Պոլիս՝ ամէն մարդ անանկ կը կար-  
ծէր թէ Երուսաղէմի վանքին մէջ միաբաններէ և սպասաւոր-  
ներէ բաղկացեալ երկու խառն բանակներ արիւնալի ճակա-  
տամարտներ կը մղեն իրարու հետ, և թէ ամէն օր քանի մը  
հոգիի արիւնը կը թափի ո. Յակովլեանց վանքին շրջափակին  
մէջ, Ազգ. Կեղրոնական Վարչութեան պատուիրակը՝ հանդարտ  
և իր գործերով գրաւուած միաբանութիւն մը կը գտնէ իր  
դէմը, Ս. Տեղեաց սպասարկութեան նուիրուած անձեր, որոնք  
կատարեալ զարմանքով մը կ'ողջունեն իր գալուստը:

— Ուխտ ընդունական, Բարթող էֆէնդի, կ'ըսեն մէկ քա-  
նիներ՝ կարծելով թէ ուտիի եկած է:

Բայց Բարթող էֆէնդի ուխտի վրայ չի մտածեր. լինդիր  
կը փնտրէ, վէճի, կորիփ, արիւնի հետքեր կը փնտրէ:

— Ե՞ն, սանկ պղտիկ հով մը անցաւ մէջերնուա, կը պա-  
տասխանեն իրեն, բայց բազմանդամ միաբանութիւն մըն է  
վերջապէս, հարկաւ անհամաձայնութիւններ կը ծագին. եթէ ա-  
մէն անհամաձայնութեան այսպէս կարևորութիւն տալու ըլլաք,  
այս ատեն պիտի ստիպուիք Պոլսոյ մէջ մարդ չթողով և իբր  
պատուիրակ մեզի զրկել:

Եւ ահա՝ Բարթող էֆէնդի Պոլիս կը գտնուի այսօր, ու-  
րիշ շատերու հետ մտածելով թէ իրեն համար երը ճամբու  
ծախը տրուած 50 ոսկիները կը նային լաւագոյն նպատակի մը  
յատկացուիլ, մանաւանդ կարօտութեանց այս շրջանին մէջ:

Թերքահայ մամուլին պատուին էր այս իննդիրը. անոր շը-  
նորհիւ, անոր պոռչտութքներուն միջոցաւ տարածում գտաւ և  
առասպելական համեմատութիւններ սրացաւ: Վաղը միա օր,  
իրեն պիտի վիճակի դամբանական մըն ալ գրելու հոգը, ինչ  
որ հաւանականաբար ծնունդ պիտի տայ նոր վլվլուքներու:  
Ամէն թերթ անշուշտ իր սկսած կերպով վերջացնել պիտի ու-  
ղէ, և այսչափն իսկ կը բաւէ նոր պայքարի մը գուռ բանալու  
համար. թերևա նորէն սինակներ լեցնեն, հոգ չէ թէ բուն  
իննդիր ըսուածը, նոյնիսկ Ազգ. Կեղր. Վարչութեան աշքին,  
վերջնականապէս մարած ըլլայ:

Գործ չունեցող արհեստաւորներ կան՝ որոնք ունեւ աննշան  
առարկայ մը առած, օրերով, շաբաթներով կ'աշխատին անոր

վրայ. չեն գիտեր թէ ինչ կ'ընեն. ամէն օր մէյմէկ ձև կուտան անոր, կը փոխեն, կը կոտրեն, նորէն կը փակցնեն. Եթէ հարցնելու ըլլաս թէ ինչ է ըրածնին,

— Ես գիտեմ, կը պատասխանեն քեղի, ձանձրացող մարդ մը գիտէ թէ ինչ կ'ընէ:

«Երուսաղէմի խնդիր» ըսուածը ճիշտ այդ առարկան եղած է թրքահայ մամուլին համար. Տեսակ մը տաքցած երկաթի կտոր զոր սալին վրայ դրած ու ծեծած են անընդհատ, և զոր դեռ երկար ատեն կրնան ծեծել միւնոյն անհոգութեամբ: Իրենց ըրածն ալ ձանձրոյթի արդիւնք է. այնքան քիչ բանով զբաղելու ստիպուած են որ ներկայացող առաջին առիթը երկինքէն ինկած մանանայի պէս կ'ընդունին: Կը գրեն, կը վիճաբանեն, և օճիքը չեն թողուր՝ մինչև որ իրենց ձանձրոյթը վանելու ընդունակ նոր առիթ մը չծագի:

Կարելի է ըսել թէ միւնոյն հարկին մէջ կը գոնուի նաև Ազգ. Վարչութիւնը: Իր անդամները՝ դանդաղ, և երկար տարիներ ազգային գործերու մէջ յոգնած, Ակուած մարդիկ են թէկ, բայց զլուխնին պատրիարք մը կայ որ պարապ կինալ չի սիրեր, և զբազման առարկայ մը կը փնտրէ միշտ, ինչ որ ալ ըլլայ: Իր նախորդները, տարին հազիւ երեք-չորս պատարագ կ'ընէին և այնչափ թւով քարոզ մը կը խօսէին: Ինք գրեթէ շարաթ չանցներ առանց պատարագի ու քարոզի: Օր մը Պոլսոյ մէկ ծայրն է, օր մը անդիի ծայրը, օր մը գիւղերը, օր մըն ալ արուարձանները:

Այսպէս՝ գործ պէտք է Վարչութեան, համար: Եւ ահա խումբով, բանակով կը ծագին գործերը: Տեղ մը տէրտէր մը իր երեցկնոջ հետ՝ լուրիային յատկութիւններուն նկատմամբ անհամաձայնութիւններ ունեցեր է. ուրիշ տեղ մը՝ առաջնորդ մըն է որ քիչ մը հով առնելու պէտքը կը զգայ. ասդին՝ եկեղեցպաններ ժամկոչ աղքօր ամսականները թուխսի կը դնեն. անդին՝ վարդապետ մը օղի խմեր և խաղ կանչեր է: Ասոնք օրակարգի վրայ կ'անցնին, վիճաբանութեան առարկայ կը դառնան, նիստեր կը գրաւին, ու կրկին բախտի արդիւնք է, եթէ երբէք կարենան լուծում մը գտնել:

Ուրեմն ինչնու զարմանանք որ երուսաղէմի Ս. Յակովը բեանց միաբանութեան մէկ ամենապարզ անհամաձայնութիւնը ամբողջ ամիսներ Պոլսոյ մէջ ինդրոյ առարկայ դրածեր՝ և մինչև մասնաւոր պատուիրակի մը երուսաղէմ երթալուն պատճառ եղեր է:

Թանի որ այսպէս առիթը կը ներկայանայ, կ'արժէ որ քիչ մը տեղեկութիւն տանք Ս. Յակովբեանց հաստատութեան նկատմամբ: Այդ վանքը՝ Արևելեան Հայոց համար ալ մեծ նըշանակութիւն մը ունի Ուխտատեղիներու ամէնէն նուիրականն է՝ որուն հետ միշտ գուրգուրանքով վերաբերուած են, և զոր շարունակ առարկայ գարձուցած են իրենց նուիրատութեանց: Ուրեմն աւելորդ չպիտի ըլլայ անոր իսկական կոչումին, անոր նիւթական կացութեան, բարոյական նշանակութեան և մատակարարութեան եղանակին նկատմամբ տալ կարգ մը ճշգրիտ տեղեկութիւններ, որոնց՝ պէտք է ընդունել թէ ընդհանրապէս անծանօթ մնացած են Արևելեան Հայերը:

Հայոց վանք ըսելով, մենք զիխաւորաբար կը հասկնանք մտաւորական զարգացման վառարան մը, զարգացեալ մարդոց կեդրոն մը, կրօնական դաստիարակութեան և աստուածաբանութեան ճեմարան մը: Եղած են ատեններ՝ ուր միմիայն վանքերը ունեցած ենք իրը ուսման միջոց, իրը դպրոց, իրը մտաւորական յառաջադիմութեան ոահվիրայ: Այդ ատեններէն ի վեր, թէն վանքերու գոյութեան պայմանները փոխուած են, թէն վարժոցներ, բարձրագոյն նախակրթարաններ, վանականներէ անկախ գրականութիւն մը, ուսեալ անհատներ, և այլն, ունեցած ենք, բայց վանքերու նկատմամբ գոյացուած ըմբռոնումը միշտ կենդանի մնացած է, վանքերը միշտ մտաւորական զարգացման վառարաններ նկատուած են:

Երուսաղէմի վանքն ալ՝ վանքերու այդ նախնի կոչումը չէ պահած, և կամ աւելի՝ պարագաներն ու իր գոյութեան պայմանները զինքը ստիպուած են որ ուսման, զարգացման ձգտեալ աշխատութեանց երիտասարդական դեր մը տայ: Մեծ զարգացման մը հասած միաբաններ ունեցած է թէն, բայց բաղդատմամբ Միաբանութեան՝ շատ աննշան եղած է անտնց թիւը: Ունեցած է և ունի տակաւին ժառանգաւորաց վարժարան մը, տպարան մը, երկու նախակրթարան կը պահէ քաղքին մէջ, բայց վերջապէս պատրաստուած է կրթութեան ծառայելէն շատ աւելի էական ու անհրաժեշտ կոչումի մը նուիրել իր ուժերուն կարևորագոյն մասը.—այսինքն, պահպանել այն իրաւունքներն ու ստացուածքները զորս մեր ազգը ունի Ս. Տեղեաց մէջ:

Միացուցէք ատոր Ս. Տեղեաց սպասարկութիւնը, և արդէն իսկ պէտք եղածէն աւելի գործ գոյացած պիտի ըլլայ Միաբանութեան համար: Որովհետեւ՝ ճիշտ ու դիւրաւ գլուխ ելլելք պարտաւորութիւններ չեն այդ երկուքը: Մէկդի թողլով Ս. Տեղեաց սպասարկութիւնը, որուն բազմապահանջ հանգաման-

քին վրայ խօսելու իսկ աւելորդ է, քննենք քիչ մը Երուսաղէմի ազգ՝ իրաւանց և սեփականութեանց պահպանման խնդիրը որ Միաբանութիւնը զբաղեցնող և անոր գործունէութեան առջև շարունակ խոչընդուներ յարուցանող ամենագլխաւոր խընդիրն է ինքնին:

Այդ իրաւունքներն ու սեփականութիւնները, հակառակ դարաւոր անցեալ մը ունենալնուն, շարունակ կորսուելու վրտանգին ենթակայ են մրցակից քրիստոնեայ հասարակութիւններու ոտնձգութեանց պատճառաւ. և արդէն բազմաթիւ անգամներ բռնաբարութիւններ կատարուած են ու կը կատարուին՝ յաճախ նոյնիսկ վարչական կնճիռներու ծնունդ տալով:

Պատմութիւնը մէջտեղն է, կրնանք հարևանցի ակնարկ մը նետել անցեալ դէպքերու վրայ՝ այդ սեփականութեանց և իրաւունքներուն սպառնացող վտանգին նկատմամբ ըիշ-շատ որոշ գաղափար մը կազմելու համար:

Ահաւասիկ քանի մը դէպքեր.

1422-էն սկսեալ, ամբողջ տասնեւօթը տարի, Վրացիք հազարումէկ փորձանք կը բերեն Մարտիրոս պատրիարքի գլխուն՝ Գողգոթայի սեփականութիւնը Հայոց ձեռքէն խլելու համար: Ի վերջոյ, միջոցը կը գտնեն սիրաշահելու եղիպտոսի սուլթաններն ու մեծամեծները, և Հայերը կը նետեն դուրս: Մարտիրոս պատրիարք կը պարտաւորուի համակերպիլ և դըրամով կը գնէ Գողգոթայի ճիշտ դէմը գտնուող գետին մը ուր եկեղեցի կը կանգնէ: Այդ այն եկեղեցին է որ այսօր Վերնատուն կամ Երկրորդ Գողգոթա կը կոչուի: Իսկ բուն Գողգոթան ալ Յոյները առած են Վրացոց ձեռքէն:

Ս. Գերեզմանին հիւսային կողմը գտնուող ջրհորը որ 1517-ին՝ Սուլթան Սէլիմի կողմէ տրուած հրովարտակով մի Հայոց սեփականութիւններուն մաս կը կազմէր, երկար կուներէ վերջ այսօր ընկերովի իրաւունքը դարձած է նաև Յունաց ու Լատիննաց:

1670-ի ատենները, Մահմէդականները Հայոց ձեռքէն կը յափշտակեն Թովմա առաքեալին տան տեղը որ հին ժամանակներէ ի վեր եկեղեցի էր: Մահմէդականները շատ չնշն պատճառի մը համար կ'ընեն այդ ոտնձգութիւնը, բայց հաւատալով թէ հոն կեցողը առանց պատժի չի մնար, կը լքեն զայն՝ մինչև որ աւերակ կը դառնայ: 1865-ին միայն զայն նորոգելով դրած են դուռ մը որ միշտ փակ կը մնայ:

Շփոթութեան տարիներու մէջ՝ Ս. Կոյսին Գերեզմանը պարունակող մատուռը աւերակ կը դառնայ: Պաղեստինի խաղաղանալէն վերջ, Հայերը, Յոյները և Լատինները ընկերովի

տէր կը դառնան անոր, բայց Լատինները կուզեն դուրս ձգել Հայերը, և կը հրամայեն իրենց լուսարարին որ գիշերանց անհետացնէ եկեղեցւոյն մէջ գտնուող բոլոր Հայերէն արձանագրութիւնները: Հրամանը կը կատարուի թէկ, բայց Հայեր կը լուսպիմանան: Յոյները օրինակ կ'առնեն ատկէ, և 1758-ին, Օսմ. Տէրութենչն հրովարտակ մը ձեռք բերելով թէ Լատինները կը վանեն և թէ Հայերը: Մերինները՝ ամբողջ տարի մի աշխատելով հաղիւ կրնան իրենց կորսնցուցած իրաւունքը վերըստանալ:

Տաճարին արտաքին մեծ դուռը, ինչպէս նաև պղտիկ դրանակի բանալին երեխն Հայոց սեփականութեանց մաս կը կազմէին: Այսօր երկուքն ալ Յունաց ձեռքը անցած են:

Ս. Յարութեան Տաճարին երկինզեկայ դրան ներքնակողմի մասը, մինչև Վերնատան կամարի սահմանը նախապէս Հայոց միայն սեփական էր, և Սուլթան Սէլիմի մէկ հրովարտակին ալ կը նուիրագործէր այդ իրաւունքը: Այդ հրովարտակն սակայն պատճառ մը չէ եղած որ Յոյներն ու Լատինները, կարգ մը միջոցներով իրենք ալ հոնուաք չկուսեն: 1813-ին ի վեր, իրենք ալ Հայոց հետ հաւասար իրաւունք ունին այդ տեղ:

Քրիստոսի Պտնատեղւոյն վրայ (Համբարձման Լեռ) գըտնուող եկեղեցին՝ որ Հեղինէ Թագուհւոյն (Արքարի կնոջ) ժամանակները կառուցցուած էր և պարբերաբար նորոգուած, անյիշատակ ժամանակներէ ի վեր Հայոց կը պատկանէր: Նոյնիսկ, Ֆէլլահններու ոտնձգրւթեանց դէմ պաշտպանուելու համար, 1613-ին՝ Հայերը Սուլթան Ահմէդ Գ.-էն հրովարտակ մըն ալ ձեռք բերած էին, ուրիշ քրիստոնեայ ազգերու հետ գործածելու պայմանաւ: 1834-ի երկրաշարժին՝ եկեղեցւոյն գմբեթը կը վնասուի, և Լատինները կ'ուզեն նորոգութիւն կատարել: Հայերն ու Յոյները կը բողոքեն, և շինութիւնը, դատաւորի հրամանաւ, ընկերովի կատարելու որոշում կը տրուի: Այս որոշումը սակայն Հայոց շահուն չգար: Նորէն դատի կը դիմեն, և իրենց ձեռքը գտնուող հրովարտակներու շնորհիւ արտօնութիւն կը ստանան նորոգութիւն ընելու և սենեակներ շինելու ու կը սկսեն գործի: Նոր բողոք Յոյներու և Լատիններու կողմէ: Դեսպանները կը միջամտեն, պաշտօնեաներ կը կաշառուին, և ի վերջոյ, Բ. Դուռը կ'արտօնէ կործանել Հայոց կողմէ կատարուած շինութիւնները: Հայերը կը վշտանան, և նոյնիսկ չեն ուզեր պաշտպանել բակէն դուրս՝ իրենց սեփական գետնին վրայ գտնուող սենեակները: Իսկ Յոյներն ու Լատինները, բազմաթիւ արաբացի հետևորդներով կ'երթան լեռը, և թմրու-

կով ու պարով կը կործանեն, աւերակ կը դարձնեն Հայոց բոլոր շինութիւնները: Մինչև այսօր այդ վայրը այդպէս կործանած կը մնայ: Հայերը՝ Մեծ Պահոց մէջ և Համարձման օրը պատարագ կը մատուցանեն հոն, իսկ միւս քրիստոնեայ աղգերը՝ միմիայն Համբարձման օրը:

Խաչի ճանապարհի վրայ՝ Հայոց վանքէն թիչ հեռու՝ Յովակիմայ և Աննայի տան տեղը իրենց անունով կառուցուած հայկական ոճով եկեղեցի մը կար. 1856-ին՝ Ֆրանսացիք տիրացած են այդ ազգ. սեփականութեան:

Բեթղեհեմի նախկին եկեղեցին՝ ուր կը գտնուի Յիսուսի Ծննդեան այրը, նախապէս Արգարու կնոջ՝ Հեղինէ թագուհուոյն կողմէ մաքրուելէ և որմնափակուելէ վերջը, կրկն մաքրուած էր Մեծն Կոստանդիանոսի մօր՝ Հեղինէի կողմէ, և սկսուած շինութիւնն ալ աւարտած՝ ինչպէս կ'ըսուի աւանդաբար՝ Տըրդատ թագաւորի ջանքով: Հայերը, արաբական արշաւանքներու միջոցին, երկար ատեն պաշտպանած էին այդ եկեղեցին, 1227-ին, Արքահամ և Առաքել անուն երկու եկեղեցականներ նորոգած էին զայն, ինչպէս կը վկայէ տախտակեայ քանդակագործութեամբ շքեղ դուռ մը որուն վրայ Արաբերէն և Հայերէն երկու արձանագրութիւններ կը գտնուին: 1842-ին, եկեղեցւոյ ամբողջական նորոգութեան միջոցին, Յոյները կ'ուզեն անհետացնել այդ դուռը, բայց Զաքարիա պատրիարք՝ դրան վրայի յիշատակարանները, բողոքագրով մը կը ներկացնէ Բ. Դրան, և ոսնձութեան առաջքը կ'առնէ: Երեք տարի վերջ Հայերը կրկն կը ստիպուին դատի դիմել, Յոյներուն դէմ իրենց իրաւունքը պաշտպանելու համար: Ժամանակին եպարքոսը թէև Հայոց իրաւունք կու տայ, բայց օգուտ չըներ, և Յոյները ընկերովի տէր կը մնան:

Մինոյն կերպով, հակառակ կայս. հրովարտակներու տէր ըլլանուն, Հայերը՝ աարիներու ընթացքին մէջ մեծ կորուսաներ ունեցած են Բեթղեհեմի նոր եկեղեցւոյն մէջ, շարունակաբար կատաղի կոփիներ մղելով Յոյներուն և Լատիններուն դէմ:

Քրիստոսի Մատուն ալ նախապէս Հայոց կը պատկանէր: 1621-ին՝ Լատինները բռնի կը կոտրեն Հայոց պահարանը, կ'անհետացնեն բոլոր եկեղեցական անօթներն ու կանթեղները, և չեն ուզեր դուրս ելլել: Գրիգոր Պարոն Տէր պատրիարք՝ խընդերը մինչև Բ. Դուռ կը հանէ, և Հայոց իրաւունքը կը վերահստատուի տէրութեան հրովարտակով: Տարիներ վերջ սակայն, Յոյներ զօրանալով թէ Հայերը և թէ Լատինները դուրս կը նետեն: Հայերը, 1656-ին, դատարանի վճռով կը տիրանան իրենց իրաւունքներէն մեծագոյն մասին, չնորհիւ եղիազար

կաթողիկոսի որ այդ թւականին՝ երուսաղէմի պատրիարքական իշխանութեան հետ՝ թուրքիարքակ հայոց վրայ, կաթողիկոսական իշխանութիւն ստացած էր: Կրկին կանցնեն տարիները, և այս անգամ ալ Լատինները զօրանալով, Յոյներն ու Հայերը դուրս կը հանեն վերջնականապէս: 1859-ին միայն սորութեան խնդիր ծագելով, Հայերը և Յոյները տէրութեան կը դիմն և կը յաջողին քիչ-շատ իրաւունք ձեռք բերել այդ սրբավայրին մէջ:

Ս. Ծնդեան արդի սինազարդ գաւիթն ալ երկարատե կը-սիւներու պատճառ դարձած է: Վերջին տարիներու մէջ, Յոյ-ները կ'ուզեն արգելք ըլլալ այդ գաւիթէն հանդիսաւոր թափօր անցնելուն, Հայոց եկեղեցական զգեստները կը պատռեն, գաւազան և խաչ կը խորտակին, և ոտնակոլի կ'ընեն մինչև խսկ ննջեցեալներու դագաղները: Տէրութեան կողմէ շնորհուած էը-րովարտակներու շնորհիւ հազիւ կարելի կ'ըլլայ այդ արարք-ներուն առաջը առնել:

Յիշենք նաև Ասորւց վանքը՝ ուր կը գտնուէր Մարկոս աւետարանչի մօրը տունը, և ուր Պետրոս առաքեալ՝ բանտէն ելլելէն անմիջապէս վերջը երթալով, իր ազատման համար ա-զօթող ժողովրդի մը հետ դէմառուէմ գոտաւ ինքովինքը: Թագաւորակերտ եկեղեցի մըն էր երբեմն, նուիրուած Ս. Աստուածածնի անուան, և Գրիգոր Շղթայակիր պատրիարքի \*) օրով պարտքի փոխարէն գրաւ դրուած էր: Այսօր՝ Ասորիք տիրացած են ա-նոր, և աարիներու ընթացքին մէջ հետզհետէ անհետցուցած են անոր մէջ գտնուող բոլոր հայկական արձանագրութիւններն ու յիշատակարանները, և անոնց տեղ Ասորերէն արձանագրու-թիւններ դրած:

Ահա՝ հարևանցի կերպով մը նշանակուած այս դէպքերը կրնան լիակատար գաղափար մը տալ թէ ինչ տեսակ վտանգ-ներէ շրջապատուած են Երուսաղէմի ազգային իրաւունքներն ու սեփականութիւնները:

Ո՞վ պիտի պահպանէ այդ իրաւունքները, և վ գիտի. մա-քառի այդ ուսնձգութեանց դէմ, եթէ ոչ Ս. Յակովեանց միա-բանութիւնը:

Եւ շատ հեշտ գործ մը չէ այդ մաքառումը: Տեսանք ար-դէն որ յաճախ տէրութեան հրովարտակներ իսկ չեն զօրեր այդ կարգի ոտնձգութեանց դէմ, և միշտ յափշտակութիւններ տեղի կ'ունենան սա կամ նա մրցակից հաստատութեան կողմէ:

\*) Խնչպէս յայտնի է, այս պատրիարքը՝ վիզ շղթայով մը շրջեցաւ ամ-բաղ աարիներ՝ Երուսաղէմի պարտքը գոցելու համար հանգանակութիւն ընելով:

Միաբանութիւնը, իր եկեղեցական պարտաւորութիւնները գոհացնելուն հետ մէկ տեղ, շարունակ զգոյշ պիտի ըլլայ որպէս զի իրեն աւանդուած ամէն իրաւունք նոյնութեամբ պահպանուի, Պատիկ կէտի մը վրայ տեղի տալը իրեն համար կրնայ ահազին գժուարութեանց դուռ բանալ և նոր ու աւելի կարևոր ոտնձգութեանց ճամբան հարթել: Այս պատճառաւ, յաճախ կը ստիպուի ամենապչինչ իրաւունքի մը պահպանութեան համար ահազին դրամ ու ժամանակ վատնել: Մէկ ձեռքը օրինագիրքը, միւաը՝ աւանդատան վաւերագիրներուն մէջ, այսպէս ամէն օր, ամէն ժամ պարտաւոր է արթուն մնալ: Շատ անգամ ալ, օրինագիրքն ու վաւերաթուղթերը մէկ կողմ թողած, կը ստիպուի բիրը ձեռք առնելով՝ Սողոմոնի ծանօթ առածը գործադրել, նոյինիսկ ուկորներուն խորտակուելը աչքը առնելով: Եւ անցեալը ցոյց կու տայ թէ նախնեաց իմաստութեան այդ պատուէրը գործադրելու առիթներ երբէք չեն պակսած: Ուրիշ վանքերու համար՝ ուսեալ, իմաստուն վանականներ կրնան բարիքներ նկատուիլ, Ս. Յակովեանց վանքին համար՝ ուսեալին և իմաստունին հաւասար չափով մը կրնան բարիքներ դառնալ նաև յաղթանգամ և բիր շարժելու ընդունակ միաբաններ: Ու շիտակը՝ բարերախտութիւնը մը պէտք է նկատենք վանքին այդ կարգի միաբաններու գրեթէ երբէք կարօտ մնացած չըլլալը:

Շատ անգամ ալ օրինագիրքին և վաւերաթուղթին չափ բիրն ալ օգուտ չըներ, և միաբանութիւնն կը պարտաւորուի անոնցմէ աւելի համովիչ միջոցներու ապահովել, ինչպէս՝ օրինակի համար՝ դրամական վարձատրութեանց—ուրիշ խօսքով՝ կաշառքի—որոնք տեսակ մը գաղտնի վարկ կը կազմեն երելմատացոյցներուն մէջ \*):

---

Ահա՝ այս է Ս. Յակովեանց միաբանութեան գլխաւոր կոչումը: Տեսնենք հիմայ թէ բարոյական ու նիւթական ինչ միջոցներով օժտուած է վանքը, այդ կոչումը ի գլուխ հանելու համար:

Առաջին բարոյական ոյժը՝ ուրիշ Ս. Յակովեանց վանքը կրցած է ու կրնայ օգտուիլ, այն ամուր ու կշռաւոր աղ-

\*) Մեր այս հարեւանցի ակնարկին մէջ՝ օգտուած ենք հետեւալ երկու գիրերէն—երկուքն ալ տպուած երուաղէմի ո. Յակովեանց տպարանէն.—1) Պատմուրիւն կամ ուղեցոյց Ս. Ցեղեաց (1872). 2) Բովանդակուրիւն Աղաւելիականուրեանց եւ յրաւանց Ս. Եղուսաղէմի, եւ այլն, (1880): Նաև՝ Ս. Յակովեանց հասաւառութեան կանոնագրէն:

գեցութիւնն է զոր ձեռք բերած է Ս. Տեղեաց մէջ՝ իբր հնագոյն առաքելական Աթոռ մը և քրիստոնեայ առաքելական եկեղեցւոյ մը սեփական մէկ հաստատութիւնը։ Այս իրաւունքները զորս ունի այսօր Տէրունական Տեղեաց մէջ, նոր բաներ չեն, դարերու նուիրագործումը ստացած են անոնք, և Հայ Եկեղեցին մէկէ շատ աւելի յիշատակներով կապուած է Երուսաղէմի պատմութեան գրեթէ բոլոր գրուագներուն տւանդութեանց հետ։ Հայոց հետքն ալ շատ հին է Երուսաղէմի մէջ, և հայ վանականներ ու առանձնակեացներ շատ անձնուրաց վերաբերում մը ունեցած են հին ժամանակներու մէջ։ Ս. Տեղեաց պահպանութեան մասին, իրենք են որ Տիառար ծանօթ արշաւանքէն վերջ, Երուսաղէմի մէջ կիսովին կործանած կամ կանգուն մնացած սակաւաթիւ շնչքերն ու աղօթարանները պահպանած են գաղտնի կերպով, մինչև Մեծն Կոստանդիանոսի մօր՝ Հեղինէի օրերը, —ինչպէս Ս. Թակովքայ Եկեղեցին, Յետոյ՝ հայ թագաւորներ միշտ իրենց բարեպաշտութեան առարկայ գարձուցած են Տէրունական վայրերը, և իրենց անունը քանդակած են այլևայլ շինութեանց ճակատը։ Ամենահին ժամանակներու հետքեր և արձանագրութիւններ կրնան ջնջուած ըլլալ \*), բայց գոնէ 7—8 դար առաջուան յիշատակներ անեղծ մնացած են մինչև այսօր, ինչպէս օրինակի համար Ս. Թէոդորոս Եկեղեցին՝ զոր Կիլիկիոյ Լևոն Գ. թագաւորը 1286-ին կառուցանել առուած է ի յիշատակ իր Հեթում եղբօր։ Դարձեալ ինք է, որ նոյն թւականին շինել առուած է Ս. Հրեշտակապետի վանքին պարիսպը։ Կարելի է յիշել նաև Ս. Գերեզմանին արևմտեան կողմէ գտնուող Սեղանը՝ որ Աւետարանի «ի Սնարից» կոչած տեղն է, և ուր հրեշտակը Խւղաքեր կանանց աւետիս առուած է ըսելով։ «Զէ աստ, այլ յարեաւա։ Հաննէ վարդապետ։ իր Երուսաղէմի պատմութեան մէջ կը գրէ թէ Կիլիկոյ Հեթում Բ. թագաւորը շինել առուած է այդ Սեղանը 1300-ին, երբ Եգիպտացւոց վրայ ըրած արշաւանքէն յաղթանակաւ ետ կը դառնար \*\*):

\* ) Արդէն յիշեցինք այն ազգ, ատանգութիւնը՝ որ Ցեղեհեմի նախկին հոյակապ Եկեղեցւոյն շինութեան աւարտումը ծրդառ թագաւորին կը վերագրէ։ Պէտք է յիշել նաև սա՝ թէ Միոն լիբան հարաւ-արևելեան սառոստը գտնուազ այրի մը մէջ, ուր Պետրոս առաքեալ Ցիսուար ուրացաւ, Հայերը փոքրիկ վանք մը և եկեղեցի մը ունէին Նըրակունեաց օրէն։ Այդ վանքը որ «Վանք հառաշնաց Պետրոսի» կը կոչուէք, մինչև ժէ դար մնացած է Երեք առարկ առաջ, այդ աները փորուալով, գտնուեցան մոզայիկ նըրակերտ քանդակներ՝ որոնք այդ վանքին մնացորդները ըլլալ կը կարծուին։

\*\*) Այս սեղանը՝ որ Երկար տարիներ չայոց պատկանած է, վերջէն

Այս բարոյական ազդեցութիւնը աւելի գօրացած է բազմադարեան պատրիարքութեան մը ընդհանրապէս փառաւոր տարեգրութիւններով, ինչպէս նաև այն կարևոր սեփականութիւններով որոնց այսօր տէրն է Ս. Յակովարեանց հաստատութիւնը։ Տէրութեան հրովարտակներու մէջ, Հայերը՝ Յոյներուն և Լատիններուն հետ հաւասար գիծի մը վրայ նկատուած են միշտ, և անոնց հետ կը կազմեն այն երեք քրիստոնեայ հկեղեցիները՝ որոնք ամենազլխաւոր իրաւունքները կը վայելն Ս. Տեղեաց մէջ։ Ղպտիները, Հապէջները և Ասորիները՝ իբր հետեւակ Հայոց միայն արարողութեանց մասնակցելու իրաւունք ունին, և մասնաւորաբար՝ չեն կրնար պատարագ մատուցանել Ս. Գերեզմանին վրայ։ Յոյներուն և Լատիններուն հետ հաւասար գիծի մը վրայ գտնուելու համար է որ Սուլթան Մահմեդի օրով (1829) չորհուած կրկին հրովարտակներ վեցի բարձրացուցած են Հայոց տարեկան համդէմներուն թիւը \*):

Արդէն Հայերը, դարերու ընթացքին մէջ, պէտք եղածէն աւելի նուիրական վայրերուն և յիշատակներուն տիրացած են՝ մրցակից եկեղեցիներուն հետ հաւասար գիծի մը վրայ նկատուելու համար։ Մէկ կողմ թողլով Յակոբայ Տեառնեղբօր գերեզմանը, ինչպէս նաև Գլխադիր Յակոբոս առաքեալի գլուխը պարունակող գերեզմանը՝ որոնք Ս. Յակոբայ մայր-եկեղեցւոյն շրջափակին մէջ կը գտնուին, Հայերը, հակառակ շատ բան կորսընցուցած ըլլանուն, տակաւին Տէրունական Տեղեաց մէջ ունին այն տեսակ սեփականութիւններ որոնք սերտ կապուած են քրիստոնէութեան առաջին օրերու նշանաւոր դէպքերուն հետ, և իբր այդ մեծ յարգանքի առարկայ կը դառնան բոլոր քրիստոնեայ ժողովուրդներու կողմէ։

Այսպէս Ս. Յարութեան Տաճարին մէջ՝ հրովարտակներուն և ուրիշ վաւերաթղթերուն շնորհիւ Հայոց սեփականութիւն ճանչցուած վայրերէն կ'արժէ յիշատակել՝

Ուժաթակման Տեղին՝ ուրկէ Աստուածամայրը առաջին անգամ Յիսուսը խաչին վրայ տեսաւ և նուաղեցաւ։

Խողաբնրից Սեղանը՝ ուր Խողաբնը կիները Յիսուսի մարմինը խնկելու եկան Միաշաբաթի առողջութեան մասնաւոր խաչին կ'արժէ յիշատակել՝

Յովսէփ Արեմաթացիի գերեզմանը՝ ուր Հայերը մատուռ մըն ալ ունին՝ յանուն Ս. Աստուածածնայ։

---

մերինները Ղպտիներուն կը թողուն, և անոր փոխարէն նզիպասի մէջ եկեղեցի մը կը սասանան անոնցմէ։

\*.) 1-ն Ս. Զատկի առաւօտ։ 2-ն Աշխարհամատարան կիրակին։ 3-ն Վարագայ խաչի օրը։ 4-ն Քիտ խաչի օրը։ 5-ն Ռնուանակոչութեան տօնին օրը։ 6-ն Փատաւորի կիրակին։

Հանդերձից բաժանման Սեղանը՝ ուր դահիճները իրենց մէջ բաժնեցին Քրիստոսի հագուստաները:

Ս. Լուսաւորիչ Եկեղեցին՝ ուր Հեղինէ (Մեծն Կոստանդիանոսի մայրը) Կ'աղօթէք՝ երբ իր հրամանով գետինը կը փոքրէին Խաչափայտը գտնելու համար:

Ս. Յովիաննու Աւետարանչի մատուրը՝ ուր կը գտնուի մէկ մասը այն սիւնին՝ որուն Յիսուս կապուեցաւ Կայիշափայի տան մէջ:

Ս. Աստուածածնայ Տաճարին մէջն ալ Հայերը ունին՝

Ս. Յովսէփի գերեզմաննը պարունակող մատուրը:

Աւագ Սեղանը՝ զոր Հեթում Բ. կառուցած է Եգիպտացոց վրայ ըրած արշաւանքէն դարձին \*):

Այս գլխաւոր սեփականութիւններէն զատ, Հայերը ընկերովի իրաւունքներ ունին Յունաց և Լատինաց հետ՝ Ս. Տեղաց գրեթէ բոլոր կարևոր մասերուն և մասնաւորաբար Ս. Գերեզմանին վրայ: Նաև Բեթղեհեմի ու Ս. Մննդեան Այրին մէջ իրենց յատուկ բաժիններ, որոնց շուրջը, ինչպէս յիշատակեցինք, երբեմն այնքան կատաղի պայքար մը մղած են մըրցակից եկեղեցիներու հետ:

Հայոց վերաբերող կարևոր հնութեանց կարգէն է նաև Փրկչավանքը (երբեմն Կայիշափայի տունը) որ քրիստոնէութեան առաջին դարուն մէջ հիմնուած է և Հայոց սեփական ստացուածք եղած է իր հիմնարկութենէն ի վեր: Ժամանակ մը սակայն, Արաբացիք կը գրաւեն այդ կարևոր վայրը որ Քրիստոսի երկրորդ բանտը եղած է, և որուն Պատարագի Սեղանին քարն է նոյն ինքն Ս. Գերեզմանի կափարիչ վէմը՝ զոր հրեշտակը վար լրջեց: Արաբացիք՝ երկար ժամանակ այդ վանքը իրը ախոռ կը գործածեն, մինչև որ Տոսպ գաւառէն երուսաղէմուխտի գացած կարապետ անուն վարդապետ մը, վանքին այդ այդ անարդ վիճակին վրայ ցաւելով, ուղղակի Եգիպտոս կ'անցնի, և ժամանակին Սուլթանէն կը գնէ զայն՝ 4000 դահեկանի փոխարէն:

Դարձեալ Հայերը իրը կարևոր հնութիւն ունին Անայի տունը՝ որ Յիսուսի առաջին բանտը եղաւ, ինչպէս նաև այն գաւիթը՝ ուր Յիսուս ձիթենիի մը կապուեցաւ ատեան ելլելէ առաջ և ապտակուեցաւ քահանայապետին ծառայելն կողմէ: Տունն ու գաւիթը այսօր կը գտնուին Ս. Հրեշտակապետի վանքին եկեղեցւոյն մէջ:

ԳԱՂԹԱԿԱՆ

(Վերջը յաջորդ համարում

\*). Պարբերաբար պատարագ կը մատուցուի այդ սեղանին վրայ՝ որ Ս. Պատուածնայ գերեզմանին հարաւային կողմը կը գտնուի: